

## ՅԱԻԵԼՈՒԱԾ

Յիշաւակարանիո հրատարակութեան միջոցին, Անտօնեան Հարց Մատենադարանին Դիւանապետ Հ. Խոանակ Վ.րդ. Սրապեան, լուելով որ զեռ Պատրիարքով կ'ըլքազիմ, բարեհաճեցաւ իմացնել ինձ թէ այս մասին նոր բաներ գտած է: — Ուրախութեամբ վազեցի Օրթացէոյ, ուր Մեծ. Դիւանապեալ ցոյց տուաւ ինձ այդ նոր բաները. զորս ահա իրը Յաւելուած կը կցեմ Յիշաւակարանիս:

Թէ՛ Ավթանտիկեանի հարցարան-նամակը եւ թէ՛ Պասմաճեանի պատասխանը միեւնոյն զրչէ եղած են. իսկ զրչութիւնը աւելի խոշոր է քան Յիշաւակարանինը. Յայանի կ'երեւի թէ Պասմաճեան իր ժամանակին եւ իր գործերուն պատմութիւնը ուզած է զրել եւ զրած է թերեւս ամբողջովին, եւ քով քովի բերած է շատ մը պատճեններ ալ, որոնք ցրուած են: Տարակոյս կայ որ այդ գործին կարեւոր մէկ մասն է մեր հրատարակածը Յիշաւակարան անուան տակ: Քանի որ Զամշեան ալ աչքի առջեւ ունեցած է այս յիշաւակարանները, կը հետեւի թէ վենեսարիկ. Ա. Ղազարու Մատենադարանին մէջ ալ կան ասոնց մէ ո եւ է ձեւի ներքեւ, բնագիր կամ ընդօրինակութիւն:

Յաւելուածիս կարեւոր մէկ մասն է Պասմաճեանի Տաղանադիրը ձիշտ այն ձեւով, որով կը հրատարակենք զայն, ընդօրինակութիւն մըն է այս Տապանագիրը, որ ոչ թուական կը կրէ, ոչ ալ տեղւոյ յիշաւակութիւն: «Գայ պանդիստի յայսմ քաղաքի»ն, ինչպէս որ կ'ենթաղրենք, Անքօնա պիտի ըլլայ: Դժբախտարար ընդօրինակողն ալ ո եւ է ծանօթութիւն չէ տուած: իր ընդօրինակութեան պարագաներու մասին:

Պասմաճեանի մահուան թուականը հաւանաբար զնելու է 1790-91ին, ենթագրելով որ իր գիրքերուն թուականը, 1791 յուլիս 18. (Էջ 6-7). Թուականը եղած ըլլայ իր մահուան տարբիներուն, եւ իր զիրքերը այդ տոթիւ արձանագրուած եւ յանձնուած ըլլան Անտօնեանց Մատենադարանին: եւ որովհետեւ 1789-ին Ավթանտիկեանի զրուած նամակէն գիտենք թէ Պասմաճեան 74 տարեկան է լման, այս հաջով 75-76 տարեկան վախճանած կ'ըլլայ, 1790-91:

(Ա. )

Գերապայծառ և Գերազատիւ Հօր  
Պատրիարք Վրի. բազմաւ սիրով և  
խոնարհութեամբ ողջոյն:

Զգերապայծառութեանդ թուղթն ի վազուց ընկալեար, զմիջին  
եղեալ՝ աւզուհայն վասն եկամաբն մատուցի Կարտինալին, և նա անզէն  
Էրաման առաքեաց: Այլ եռ մինչեւ ցարդ ոչ կարացի գրել: զի յաւուր-  
ոցն յայսոսիկ հիւանդացայ, և դեռ բոլորովին չեմ առողջ: թէպէտ ի  
ջերմոյ ազատ եմ, առնում տակաւին դեղօրայս: և ոչ ի տանէ կարօդ  
եմ ելանել ի դուրս վասն սաստիկ տկարութեանս, որոյ վասն կարօտ եմ  
աղօթից: Որոյ վասն և ոչ կարացի գրել զայնս հարցմունս կարտինալի,  
զորոց զլուծումն, որպէս ծանուցի, ցանկայր սա ի Գերապայծառութեա-  
նդ իմանալ խորհրդաբար: և վասն այսորիկ կամնցաւ հայերէն զրիլ,  
զի անմիջապէս Գերապայծառութիւնդ ընթեսնոյր առանց ուրութ զիտե-  
լոյ: թէպէտ և նոգ ինչ ոչ է, եթէ իմասցի: որովհեաւ Գերապայծառ-  
ութիւնդ յապահով տեղի է, ուր զոչ ինչ կարեն Մխիթարեանք Արդ՝  
նոյն խնդիրք են:

1. Մի՞նէ՝ ստո՞յգ է, թէ Հայք յասելն ի հասարակ դաւանութեան  
ոմի անձն, մի դէմ և միաւորեալ մի բնութիւնս, զայդ բառդ բնու-  
թիւնն իմանան ի տեղի ենթակայութեան կամ լրացեալ զոյացութեան,  
որ այն է անձն, և ո՞չ ի տեղի նոյն իսկ բնութեան անդ ի նմրն գա-  
ւանութեան, թէպէտեւ արտաքոյ իմանան և այնպէս: զի ասի իրրու-  
թէ առ անձինս ոչ գոլով բառիդ ենթակայութիւն, երբեմն ի տեղի նորա,  
և երբեմն ի տեղի նոյն իսկ բնութեան, անզանազան ի կիր արկէին  
զրասդ բնութիւն, որ վասն այսորիկ մնացեալ է ի դաւանութեան առ ի  
նշանակել զենթակայութիւն: Եւ այսպէս Հայք ասելով այժմ զմի  
բնութիւն ո՞չ իմանան այնու զմի բնութիւն բաղադրեալ ի յերկուց  
բնութեանց աստուծայնոյ և մարզկայնոյ: ըստ օրինակի մարդոց  
բնութեան, որ է բազկացեալ ի բնութեանց նոզւոյ և մարմնոյ: և  
այսպէս ոչ հաւատան ի Քրիստոս զմի բաղադրեալ բնութիւն, և նմա-  
նապէս զմի կամք և զմի ներդործութիւն, այլ գերկուս ըստ ուղղա-  
փառաց:

2. Մի՞թէ՝ ստո՞յգ է, թէ Հայք ի Ստամպօլ յիսուն ամօք յառաջ  
զիտացեալ զուղափառութիւն Քաղկեդոնի Փողովոյն և Լեւոնի Ծումա-  
րի: վասն այնորիկ ի բաց բարձին զերիցս անդամ նզովելն ի տաքրին  
Digitised by A.R.A.R. @

եւ ո՞չ վասն պայմանին, զոր ետուն Թուանոցը էլշիրին վասն ի ձեռն նորա յետո առնլոյ ի Յունաց զՍուրբ Յակոբն Երուսաղէմի եւ մի՞թէ՝ որպէս ի Ստամպօլ նոյնպէս եւ յէջմիածին եւ յնրուսաղէմ եւ ի Սուրբ Կարապետ եւ յայլ ամենային եկեղեցիս Հայոց ընդ ամենային ուրեք բարձեալ են զայն նզովքն ի յիսուն ամաց հետէ ։ Եւ վերջապէս յետ բառնալոյ զայդ նզովք Ոչ Էրաշալիյին, մի՞թէ ի նոյն Ստամպօլ ի ձեռնագրութիւնս քահանայից բարձեալ են նաեւ զնզովքն Մաշաոցի, որ է ընդդէմ նոյն Ժողովոյն եւ Լեւոնի եւ ամենայն երկարնակաց։

3. Մի՞թէ՝ ստո՞յդ է, թէ Հայք ոչ են դաւանակից Ասորոց, Խփաց եւ Հապէշից, եւ ոչ հաղորդակցին ընդ նոսա ի աստուածային իրավասն զի նորա միայն են միաբնակ հերեաիկոսք եւ նզովօղք այն ժողովոյն եւ Լեւոնի, զորս Հայք ընդունին զոլով ինքեանք երկարնակուզափառք, եւ ապա ոչ ընդունին զայն ազգս ի խոստավանութիւնն, ի հաղորդութիւն, ի ինամութիւն եւ ի ձեռնադրութիւն, եւ հետեւապէս՝ սո՞ւտ է այն, թէ Թօրօս Պատրիաբօն Երուսաղէմի ձեռնացրեալ իցէ Ասորոց զքահանայս, ո՞չ ունելով նոցա զիւրեանց Ասորի եպիսկոպոս յայնմ ժամանակին։

4. Մի՞թէ՝ ճշմարի՞տ է, թէ Ներսէս Աշտարակեցին եւ Յօհան Օձնեցին են երկարնակ ուղղափառք եւ քաղկեդոնականաց յայտնի ջառագովք, եւ ոչ Աշտարակեցին արարեալ է զժողով ի Դվին վասն բառժանման, այլ՝ նորին չորրորդ յաջորդն Արքահամ. եւ ոչ Օձնեցին արար զլիանապկերաայ ժողովն եւ ի բաց հերքեաց զուղղափառ Ծոյնս ի Հայոց աշխարհէն ի ձեռն Սուլթան Օմարայ. այլ՝ զայս արար ոմն Յօհան՝ Գրիգորատոյ ուրումն աշակերտ, փոխանորդն Ներսէսի Շինողի՝ Եզրի յաջորդի, երբ նոյն Շինողն փախեալ եր ի Տայոց երկիրն իւր.

5. Մի՞թէ՝ ստոյդ է, թէ Գրիգոր Տաթեւացին, որ ի պատարագին յիշատակի, ոչ է աշակերտն Յօհաննու Որոտնեցիյ, այլ՝ այլ ոմն մանուկ՝ անուամբ Գրիգոր, ի Ստաթեւու զեղջէ, եւ վասն այսորիկ կոչեալ Տաթեւացի, որ յուխտ գնացեալ ի Սուրբ Կարապետ, անդ վասն հաւատոյ նահատակեցաւ յայլազգաց. եւ թաղեցաւ յեզր գերեզմանատան նոյն վանիցն ի Հայոց թուին ԽՃին, այսինքն Գրիգորոսի 1676. եւ վասնայսորիկ եղաւ ի շարս վարդապետաց, թէպէտ եւ աշխարհական, առ ի յիշի ի պատարագին եւ մի՞թէ՝ ծանուցեալ է երբէք եւ ճշմարի՞տ է այսպիսի ուրումն նահատակութիւնն.

6. Մի՞թէ՝ ճշմարի՞տ է, թէ ասացեալո Յօհան Որոտնեցին, որ եւ յիշի նմանապէս ի պատարագին, լեալ է սուրբ հայր եւ ջատագով Քաղկեդոնի սուրբ ժողովոյ եւ նորա դաւանութեան։

7. Մի՞թէ՝ ճշմարի՞տ է, թէ Պարսամին, որ ի պատարագին յիշի, ոչ է այն ասորի Սամոստացի Պարսամ ճգնաւորն հակառակօղն ի ժողովն Քաղկեդոնի, որոյ յիշատակն է Յայսմաւուրն ի 1 Փեարվարի, այլ՝ այլ digitised by A.R.A.R. @

ոմն սուրբ ճդնաւոր Պարտար Պազացի, որոյ յիշատակն ոչ դոյ Յայսմառ սուրբ մեր Եւ թէ՝ Պարսամն, որ տօնի ընդ Տրիփոնի վկային, ոչ է նոյն առաջեալդ Սամոստացին, այլ՝ սուրբ Պարսամ խոստովանօղ եալիսկոպոսն Եղեսիոյ, որ յիշատակի ի Յայսմառուքն մեր ի 14 դեկտ Եւ թէ՝ թէ՝ գայն ի պատարադին Եւ թէ՝ զայս ընդ Տրիփոնին, ոչ առ հասարակ յիշեն Եւ տօնեն ամենայն հայք, այլ՝ ոմանք ի յոմանս տեղիս Եւ երախայք զՊարսամ անուն դնելով, որոյ անուամբ դնեն:

8. Մի՞թէ՝ ճշմարի՞տ է, թէ այն մասն, զոր անուամբ Պարսամայ ունի Սսայ Կաթողիկոսն ի մէջ չորից մասանց, Եւ այն եկեղեցին, որ ի Թօխաթ անուամբ Պարսամայ, ո՛վ է այն չար Պարսամայ Սամոստացւոյն, այլ՝ միոյն ի յայնց երկու սորբոցն, զոր ի վերոյդ յիշեցաք:

9. Մի՞թէ՝ ճշմարի՞տ է, թէ՝ եթէ ուղղափառ Հայք երթալով ի յեկեղեցիս ոչ ուղղափառաց, ոչ արգելին ի նոցանէ ուղղափառապէս առանել զամենայն ինչ, Եւ ոչ նոքա ի նոցանէ պահանջեն, թողուլ զերկարնակ դաւանութիւն Եւ ընդունի զմիաբնակ դաւանութիւն ի կամիչին խոստովանիլ առ նոսա Եւ հաղորդիր, Եւ ոչ առան սոցա Նզովել զժողովն Քաղկեդոնի Եւ զիեւոն, այլ՝ ազատ թողուն ի դաւանութիւնս իւրիսանց Մանաւանդ թէ՝ այսպիսի խառնմամբս Եւ հաղորդութեամբս ուղղափառաց ընդ նոսա, նոքա ի ցամանէ զիշանին Եւ գան ի միաբնութիւնու

10. Մի՞թէ՝ ճշմարի՞տ է, թէ սիրով ընդունին նոքա, Եւ թոյլ տան, մանաւանդ զոն Եւս լինին, եթէ՝ ոչ միայն հայ ուղղափառ քահանայք, այլեւ լաթին միսիօնարք, երթիցեն յեկեղեցիս նոցա եւ քարոզեցին զուղղափառ հաւատու Եւ վարս բարիս, Եւ այսմ ամենայնի նոքա յօժարութեամբ ունկն դնեն Որպէս Եւս եթէ սոյն ուղղափառ յահանայք ուղղափառապէս ժամերգութիւնս կատարեցն Եւ պատարագս մասուսցեն, նոքա ոչ միայն ոչ տհաթին, այլ ինքեւնք Եւս համաձայնին ի նոյն ընդ նոսա, Եւ այսպէս միանգամ գան ի հնազանդութիւն Հոսմայ եկեղեցւոյ:

Այս տասն գլուխց են, որոց Եւ ոմանք մասունս ունին, զորոց լուծումն խնդրէ Կարտինալն:

Թէպէտեւ սա ընկալեալ է ի բազմաց անձանց յայլեւայլ կողմանց, բայց՝ զդատողութիւն Դերապայծառութեանդ նախադաս համարէ քան զամենայն, որովհետեւ գոլով միաբան լեալ Երուաղէմայ Եւ 12 ամս Պատրիարք ի Ստամպօլ: Քաջ քան զամենայն տեղեակ է ամենայն իրաց:

Ողջ լեր ի Տէր Դերապայծառութիւնդ:

Տէր Գրիգորն Եւ Դաւիթն խոնարհութեամբ զսուրբ աջդ համբուրեալ զօրհնութիւն խնդրեն:

Անարժան ծառայ Տր

(Բ.)

*Տեղեկութիւնք վասն բանից ումանց*

Առարմանց Հայոց, հարկադրեալք յանձանց ազնուականաց, գրեալ ծանուցաւ.

**Վասն առաջնորդն պիտելի է**

Հայք ի հասարակ դաւանութեան ամեն Մի անձն, մի դէմ և միաւորեալ մի բնութիւն ի վերայ այսմ բանիս բազումք խօսին զբազում եւ զանազանութ Ս.յլ թէ յինչ միտու ասացեալ, ոչ է բացորոշեար Այլ զկնի յարեն եւ ասեն՝ յերկուց բնութեանց միաւորեալ մի բնութիւն զոր ի բանէն յայնմանէ առեալ, մի է բնութիւնն վասնորոյ մեք այօշափ կարացաք զիտելու որպէս ասացաւ

*Վասն երկրորդին.*

Եթէ Հայք իցե՞ն խմացեալ յիսուն տարեօք յառաջ զուղղափառուաթիւն Քաղկեդոնի Առւրբ Փողովոյն եւ զծումարի Արքոյն էւրունի Առ այս ջանացին Հայք զի նարիւք եւ պատճառաւ իւիք բառնայցէին զբան նզովից. վասնորոյ բարձին Զի իրբ կամեցողութեամք զեսպանի Գալլիացւոց եղեւ բարձումն, բայց միայն ի Կոստանդնուպոլիս, և զայն՝ բազում անիւ եւ զողութեամբ վասն անի հասարակութեանը եւ խառնիճազանն ժողովրդոց, զոր մեք ականատեսքն էաք վասն անցից անցելոց. Ս.յլ ի յայլ տեղիս անխափան ասի այն բան նզովից. զոր օսրինակ ի յէջմիածին, ի յերուասղէմ, եւ կամ ի յայլ տեղիս առենաշեւ ցայսօր իսկ ի ձեռնադրութեան բանանայից ժամանակին զայն անզ նզովից անցանեն եւ ոչ ընթեռնուն, որպէս ի յաւուրս մերում պատաւեր առւեալ ձեռնադրող եպիսկոպոսին զայն բան նզովից ոչ ընթեռնուր եւ ոչ յիշատակել այլ՝ անցանել զայն տեղին եւ զբան նզովից. բայց բազում ան եւ երկիւզ կրեցեալ լինէր մինչեւ որ աւարտէր

*Վասն երրորդին*

Որ այն երեք ազգք ոչ են զաւանակիցք եւ ոչ հւնին ընդ Հայոց Եազրոքութիւնս ի յաստուածայինս Բայց զի Հայք ընդունին զնոսա ինքեանց որպէս թէ կցորդ եւ հետեւողի իւրեանց, եւ կոչելալ զնոսա այնու կոչմամբ իրեւ եւամախս, այսինքն երկրորդս ինքեանց. Այլ մեք ոչ դիտեմք, թէ առ ի՞նչ վաղճանը եւ Պատրիարքն երուսաղէմի թիոդոր բռու Եպիսկոպոս Հայոց՝ ձեռնադրեաց զմի ոմն ի նոցանէ քահանայ, որ ի յազգէն Ասորոց, որ այս ստոյգ է. Այլ ի վերայ այսր գործողութեանս ոչ սակաւ շփոթութիւնս եղեւ ընդ ազգին այնմիկ, այսինքն ընդ Ասորոց:

*Վասն Չորրորդին*

Որ վասն Օձնեցւայն Քանզի յառաջագոյն լուեալ մեր ի ծերունեաց, որ ուղղափառ Հայոց ի յանուանէ եւ ի համբաւոյ նորա խրառու

եալք լինէին։ Բայց այժմս լսեմք եւ տեսանհմք, որ ի յսմանց յարդի եւ մեծարի Այլ զի Օհան անուամբ կան քանիք, որք եղեալք են յառաջա։ զոյն զորոց բանք եւ պատմութիւնք լնդ իրեարս խառնին, որք ման անորոշ Նմանապէս բանք եւ պատմութիւնք վասն Ներսէս անուամբ եղելոցն այնպէս ման անորոշ, որպէս Յոհաննէս, զոր առացաք ի վերոյ՝ վասն հինգերորդին

Որ է վասն Տաթեւացւոյն։ զի ի զիրս տեսեալ եւ ի ծերոց մերոց լուեալ, որ նոյն ինքն Գրիգոր Տաթեւացին է աշակերտ վել ոգրիալ<sup>(\*)</sup> Ովհաննու Որոտնեցւոյ, որ ի պատարագի նոցա յիշատակի, որոց զաօնասըն երբեմն տօնէին լնդ Յովհաննու Երուսաղէմայ Հայրապետի Խսկ եւ զայն միւս Տաթեւացին, որ Գրիգոր անուամբ, որ իր վկայական մահուամբ կատարեալ ըստ ասից ումանց, որ մեք ահա նոր լսեմք զնմանէ, որոյ պատմութիւն ասի եւ լսի, այլ մեք ոչ եմք տեղեակք

Վասն վեցերորդին

Ոչ երբէք լուեալ, եթէ Որոտնեցին ջատագով եղեալ ժողովոյն Քաղկեդոնի, որ զայն եւս ահա նոր լսեմք Այլ թէ եղեալ է կամ թէ ոչ, զայն մեք ոչ զիտեմք

Վասն եօթներորդին

Վասն Պարսամայ, զայն չար Պարսամ Հայք զնա ոչ գիտեն, որ ընդ Տրիփոնի վկայի տօնի, եւս զմիւսն, որ յիշի ի պատարագի ընդ միանձունսն հարց Սրբոց

Վասն ութերորդի

Ի մկրտելն երախայից եւ ի կոչելն նորա Պարսամ անուամբ, ոչ թէ յանուն նորին, այսինքն Պարսամայ մկրտին, այլ ի յանուն ամենասուրբ Երրորդութեան մկրտեցւալք, եւ մկրտազ քահանայն եւս այնու գիտաբուրութեամբ եւ ոչ թէ ի յանուն Պարսամայն Նմանապէս եւ վասն եկեղեցւոյն, որ ի Թօխաթ՝ ի յանուն Սրբոյ է եւ ոչ թէ ի յանուն այնմ չար Պարսամայ, վասն այն յարդեն եւ պատուեն Հայք, որք ի յանուն սուրբ կոչեցելոյն, եւ ոչ թէ ի յանուն այնմ չար Պարսամայ, Այսպիսի խտրութիւնք եւ տարածայնութիւնք որք ձգեն նորա, որք կան յԱրեւելս, ոչ այլ ինչ, եթէ ոչ վասն անիրաւ մամօնայի, զի այնու լցուսցեն զախս իւրեանց Ուստի առ այս ասեմք, զի ահա ազգ մեր փշացաւ եւ ի մոխիր դարձաւ պատճառաւ տուժեցմանց, որ վասն այսմ, զոր Տէրինքն ողորմեսցի

Վասն իններորդի

Ի գնալն ուզգափառաց ի յեկեցեցիս Հայոց ոչ ուղղափառաց,

(\*) Հինգերորդ և վեցերորդ յօդաւածներու շարքին մէջ ետեառաջութիւն մը տեղի ունեցած է, և ետքը ուզգառած է իտանիչով մը Մէնք ալ ըստ այսմ ուղղելով ընդու սրինակեցինք։

ուղղափառաց Հայոց անհնար է, թէ կարիցին առնել բանս ինչ ուղղափառապէս, զի ըստ դիտմանս մերոյ ասեմք զայս, զի Հայք, որք են ոչ ուղղափառք, թողուցուն առնել ուղղափառապէս, քանզի ոչ ի խոստովանութիւնս եւ ոչ ի պատարաղելն ուղղափառապէս, եւ զի թէպէտվան երթեւեկութեանց նոցին լրեն, որ զայս ի սակաւ մամանակու, այլ զինի խնդրեն զգաւանութիւնս հաւատոյ, եւ վասն ոչ ընդունելոյ զերկու բնութիւնս, այլ զմի բնութիւն, եւ տալ նոզվել զժողովն Քաղկեդոնի եւ զայն որ ընդ նմին Որոց նախկին քաջութիւն եւ մեծագործութիւն այն է, զի խստանայցին ի վերայ ուղղափառաց եւ զցասումն օր ի վերայ (աւուր) սաստկացուցեն Վասն որոյ եթէ առ այս զիխաւորքն Հայոց վասն հաստատութեան ուխտի եւ պայմանի իմիշ Նկիրս եւս աայցեն, ոչ է յուսալի բանից եւ զրոց նոցա, վասն զի հասարակութիւնք եւ խառնիճաղանճք նոցին ոչ զագարին եւ ոչ ի յետս մնան ի չար արարմանց իւրիեանց, զորոց զփորձն առեալ եւ զբաժակ զառնութեան արբեալս եմք եւ ի բազումն տեսեալ զբարեարոյութիւն բարուց նոցա Վասն տառներորդի

Այս բանս եւ վիւնքը քան զամենայն գժուարս երեւի, որ տայցեն թոյլ Հայքն ոչ ուղղափառքն քանանայից ուղղափառաց եւ միսիօնարաց, որ ի դալն նոցին ի ժամն Հայոց ոչ ուղղափառաց քարոզս տայցեն, կամ ուղղափառապէս տոնիցեն զժամերդութիւնս եւ զպատարակս մատուցանցեն, զի զայս անհնարինս երեւի մեզ, միայն թէ Աստուծոյ յատուկ ողորմութեանն կարօաի, որ զայս այսպէս զիտակ լերուք եւ կամք ձեր հրամանոցն է:

Վասն տղեղութեան զրոյս եւ անյարմար զրուածոյս ներումն խնդրի վասն զի միտ մեր եւ աեսողութիւնք աչաց մերոց նուաշեցեալ, ու զայտախս հազիւ հազ կարացեալ, զի ամք աւուրց կենաց մերոց ի չափն հառեալ, որ ի թիւս եօթանասուն եւ չորս եղեւն լընանեցեալ,

---

Սիրելոյդ մերոյ Տնդ Տնդ Ստեփաննոսի  
Գերապայծառիդ ընծայի ողջոյն, ողջ լեր:

Որովհետեւ հարկաւո՞ր է, զի ամենայն ոք ճանաչիցէ զչափ անձին, վասնորսյ ահա յայտ առնեմք ձերում գերապայծառութեանն, որ ահա հասին առ մեզ զի՞ր ձեր գրեցեալն յօդոստ, 22ին, ուստի եւ մեր ընթերցեալ ծանեաք զմիտ զրուածոցն, որք էին նիւթ նրբագոյնք, Վասն որոյ ի միտ ածեալ արժան վարկաք խոստովանիլ զտկարութիւն եւ զանկարութիւնս մեր առ բանս ձեռնամուխս լինելն, որոյ պատճառն

է, զի միտք մեր խելացնդեալ, որ զայս առաւել վասն մերոյ տկարութեան, որ ի յամեայն կողմանէ, որպէս որ յայտ է, Միայն թէ զայնքանս կարացաք տալ զտեղեկութիւնս ըստ մերոյ կարողութեան. զի մեք այժմ այսչափս միայն գիտեմք, որ մեք զմեզ ունիմք ընդ հովանեաւ. Սրբոյ Եկեղեցւոյ եւ ընդ հովանեաւ Սրբոյ ծովովոյն եւ ընդ պաշտպանութեամբ նորին. եւ նոտեալ լոիկ միայն ի պան մերում, ազօթողս լինել վասն հաստատութեան նորին եւ վասն խաղաղութեան ամենայն աշխարհի, հոգալով զհոգ տկարութեան եւ ծերութեան մերոյ, զի մինչեւ զաւանդն առ տէրն իւր աւանդիցի.

Դրեալ էք զտկարութենէ ձերոյ. վասնորոյ յոյժ ցաւ եղեւ մեզ, ուստի խնդրեցաք եւ մատուցաք զաղօթս, զի ինքն Տէր աացէ զկատարեալ ասողջութիւնս, եւ պահեցէ զզերապայծառութիւնդ ընդ հովանեաւ խնամոց իւրոյ.

Սիրելոյն մերոյ եւ հոգեւոր զաւակին ձերոյ հեղանողի վերապատուելի Տէր Գրիգոր վարզապետին եւ Պարոն Դաւիթին, եւ այլոց հարցանող սիրելեաց եւ բարեկամաց ողջոյն եւ սէր ընծայի լիցին ողջ ի Տէր:

Ի Անգօնայ 1789 Սեպտ. 4

Գրիգոր վզ եւն.

—

Կ. Պոլսոյ Գրիգոր Պասմաճեան Պատրիարքին

### ՏԱՎԱՆԱԳԻՐ

Տապան շիրմի՝ Տեառն Դրիգորի,  
Հօր մերոյ նախնոյ՝ անուանակրի,  
Բիւզանդացւոյ՝ վարդապետի,  
Ածատրեան՝ բարունակի,  
Սա պատրիարք՝ լեալ արժանի,  
Հայկազունեացն՝ ի Բիւզանդի,  
Ապա կամօք՝ իւր հրաժարի,  
Ի յրումըն ամացըն՝ տասնեկի,  
Դիմեաց ի Հռովմ՝ մայրըն բարի,  
Ըստ նախնոյն իւր օրինակի,  
Առ ի սմանէ պատուասիրի,  
Որդիապէս՝ ըստ արժանի,  
Գայ պանդխտի՝ յայսմ քաղաքի,  
Խաղաղափան՝ կենօք վայլի,  
Մինչեւ կոչմամբըն աէրունի,  
Փոխի յանանց՝ իւր հայրենի.